

ՀԱՅԿ ԱՊԵԽԵՆ

ՀԱՅՐԵՆԻ  
ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

Ա.

Դիզի ՆԱՐԵԿԱՅ ՎԱՆՉՈՒ

(Արևատպուած «ԱՐԱՐԱՑ» ամսագրէն)

Ա. ԷԶՄԻ Ա. ԾԻՆ

Եկեղեցաւաճ Տպարան Մայր Արքույ

1918

891.99

Ա-50

28 JUN 2005

19 NOV 2010


ՀԱՅԿԱ ԱԺԷՄԵՐ

Apparatus

20 yrs <sup>old</sup>

# ՅԱՅՐԵԿԻ

## ՅԻՇԱՏԱԿՆԵՐ



ՀԵՂԻ ՆԱՐԵԿԱՅ ՎԵՆՔԸ

U.

(Օրտատպուած «ԱՐԱՐ ՀՏ» ամսագրին)



## U. է ԶՄԻԱԾԻՎ

Եղիշեաւորձ Տպարան Մայր Արքուն

1918

ՅԱԻՆԴԱԿԱՆ



ՅՈՒԹԱՐՉԱՆ

Վասովուրականի մեծ ու ազէտալի գաղթին, (1915 յուլիս) տառապալից ճամբորդութենու յետոյ բազմահաղար հայերը Սյրաբատեան դաշտին մէջ, թշուառութեան մտառուած մեռան, անյիշատակ ու անդերեզման:

Անոնց անդարձ ճանապարհով գնացին նաև իմ հարազատ, պաշտելի ու ողբացեալ մայրը՝

Տիրուհի ՄԱՐԻԱՄ ԱՃԷՄԵԱՆ

և սիրելի ու վաղամեռիկ պատանի եղբայրս՝

ՄԱՍԻՒ-ԳՐԻԳՈՐԻ ԱՃԷՄԵԱՆ

Մայր ու որդի 1915-ի սեպտեմբերին, Աշտարակ գիւղի գերեզմանոցին մէջ, իրար գրկած հանդչեցան: Այժմ այնտեղ կայ անոնց անարձան ու անյիշատակաղիք գերեզմանը, որուն վրայ մանրիկ քարեր կուտակելով հանգստեան խաչ մը շինեցի ես՝ մերին, քու վշտանար որդին՝ և ախտէրին՝ քու գժբաղդ ախտէրը, որ Հայրենի Յիշատակներով կոած-կոփած այս Յուշարձանը, իւր համբոյրին ու արցունքին հետ ձեր մէն-մենաւոր գերեզմանին կ'ընձայաբերէ:

Հեղինակը

Վան

10 յուլիս 1916



3505 - 40

## ՀԱՅՐԵՆԻ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

ԴԵԳԻ ՆԱՐԵԿԱՅ Վ. Ա. Վ. Ք. Բ.

Ա.

ԾԱՎՈՒ ՎՐԱՅ

— Յալամ—ըստ ինձի օր մը իմ լուսահողի մայրը—տղայ հասակիդ մէջ ծանր հիւանդացար, ևս շատ աղօթեցի, շատ լացի, մղկտացի, զիշեր ցերէկ խնդիր արի Աստծուն որ աղէկնաս, քեզ ուխտաւոր արի Նարեկացուն, որու գերեզմանին ուխտի պիտի երթամ՝ մեծնալէդ յիտոյ:

Երկար տարիներ ևս յիշեցի մօրս այս խօսքերը և չերմեռանդ հաւատացողի մը պէս կը սպասէի թէ Երբ պիտի ներկայանայ առիթը, որ ևս կ'ատարեմ իմ մօր ուխտը—երթամ Նարեկայ վանքը:

1913-ի ամռան յուլիսեան գեղեցիկ օր մըն էր, արեք բազմեր էր վէր Սիփանայ սարի ձիւնազարդ զլսուն և իր ոսկեղողիկներով կը փէլքտար վէր վանայ ծովու ծփծուն ջուրերուն:

Վերջալոյս էր:

Վան քաղաքի Սյրենտանէն ուխտաւորներու մեր խումբը ձամբայ ելաւ, և երկու ժամէն հասանք նաւահանդիստ Աւանց գիւղը: Սրեք մտաւ Սիփանայ սարին ետե, լուսնակն անուշ գուրս ելաւ երկինքէն և մշիկ մշիկ սկսաւ փայլվիլ վէր ծովու ջուրերուն կատուտիկ: Ուխտաւորներուս առագաստանաւը կը սպասէր արենակողմի ղեփիւսի փշելուն, որը չ'ուշացաւ: Հաճիլի աղմուկ մը փրթաւ ուխտաւորներու մէջ, որոնք իրարու ետեէ աճապարելով առագաստանաւին մէջ տեղաւորուեցան և նաւը կամաց կամաց ճամբայ ըշկաւ:

— Մայր աղօթէ մեզի համար, որ ճամբայ ելանք ծովուն վրայ, մայր աղօթէ մեզի համար, որ բարով երթանք ու բարով վերապանանք: Մայր ուխտի կ'երթամ Նարեկացու սրբավայրը, ու կը կատարեմ քու և իմ ուխտը:

Նաւ կը սուրայ պատուելով կուրծքը կապոյտ ջուրերուն, ուրոնք կը խցան նաւուն բոլորիքը, կը ճղփան անոր կողերուն

տակ! Զով հով մը կը փչէ Վարագայ սարէն, երդեր, ուրախ խօսակցութիւնները կը փոխանակուեն ուխտաւորներու մէջ, մինչ ես նաւին յառաջամասի մէկ լոիկ անկիւնը նստած, աչքս անծայր ու կապոյտ հորիղոնին յառած կը լսեմ ծովու ջուրերու հառաչանքն ու հեծեծանքը, որոնք կուգան անդունդներէն, կը լսեմ ծովու հաւքու անուշ ձայնը. նաւուն կայմի վերէն, կը խորհրդածիմ, որ այս ծովը իմ նախնիաց, հին հայերու, հայկական ժողովուրդներու պաշտամունքի և հաւտարի ընդունարանն եղած է հարիւրաւոր զարեր առաջ. և այսօր ալ այդ ժողովուրդը, հայ ժողովուրդը դարձեալ մեծ հաւատք ու պաշտամունք կը նայէ իւր ծովուն, որ իւր մէջ կը ծըրաբէ չորս կղզիները, սուրբ մննաստաններով դարդարուն և իր ափերուն վրայ կը պահէ հարիւրաւոր ուխտատեղիներ անուաւոր կամ անանուն:

— Ծնվ կը սիրեմ լսել քու ջուրերու խշչոցը, ճղփունք, վայշնասունը, ծնվ հայրեննեաց, առ ուխտաւորիս ողջոյնն ու համբոյցը, և տար զանոնք տուր քու ափերուդ վրայ հանդչող զիւղեցուն, վանքերուն, տաճարներուն, լեռներուն, ձորերուն, ծործորներուն, ծաղիկներուն, մարդերուն ու թաջուններուն, ծնվ կապուտիկ ու աշագեզ, կը սիրեմ ևս պիշտ պիշտ նայել քու ջուրերուն մէջ, ուր պահուած են իմ նախնեաց անշէջ հաւատքը, սուրբ հաւատքը ջերմ պաշտամունքը, որոնք զիզուելով, կուտակուելով կղզիացան Ալբանարի և Առաւելի քարածայուերու և Կտուց ու Լիմ անապատներու արգաւանդ հողերու վրայ, ուր հայ հաւատքին, պաշտամունքին իւր յուշարձան իմ նախնիքները կասուցին՝

«Մենասաններ, խաչն ի գմբէթ

Աւետարան, սուրբ հաւատք:

Ու մինչ ես այս խորհրդածութեանց մէջ ընկղմած եմ, նաւագարներէն մէկը մեղմ ձայնով մը կ'երգէ Բաֆֆի «Զայն տուր ով ծովակը», որու անուշ եղանակը կը սթացնէ զիս, կ'ունկընդրեմ յուղուած և այս զրութեամբ ալ աչքերու կը փակուին ու կը քնառ նամ մշիկ մշիկ՝ ծովու ջուրերու ճղփաւայներով անուշիկ:

\* \*

— «Առաւոտ լուսոյն արեգակն արդար . . .» մեղմաձայն ու անուշ եղանակ մը յանկարծ կ'արթնացնէ զիս իմ խոռվայոյզ քունէն, վեր կ'ելլեմ ու սրտի հիացմունքով կը զիտեմ նաւի մէջի ուխտաւորները, որոնք աչքերնին ուղղած Վարագայ սարին, Շնորհալու շարականը կ'օրհներգեն, Արարէ՛ջը կը փառարանն, որ «Արեւակն արդար» իւր արարածոց լնջայաբերերէ: Ալօթարանէ, մէջ մութ մէջ լուս կերեին ծովագինեայ լուսներն ու ասոնց լանջերու վրայ հանդչող զիւղիրը:

Արևելքը կը շառագունի, Վարագայ սարի ետևէն արելք իւր կենսարել ճառագայթներով կը լուսաւորէ արար աշխարհը.

— Ողջին քեզ ծով հայրենի, որ կը ծփաս ու կը խշաս, աշբեուն տակ:

— Ողջին ձեզ Նարեկացն ջերմեռանդ ուխտաւորներ, որ կերթաք ձեր ուխտն ու պաշտամունքը մատուցանելու սրբասուրբ ճգնաւորի ինկելի գամբարանին:

— Ողջին քեզ Վասպուրական աշխարհ, Հայտատանի թագն ու պսակ, որ արշալոյսի շաղին ու շղին տակ, գեղագարդուեր, պանուերես՝ շրեղագարդ հարսի մը պէս:

Ու նաւը կը սուրբայ, բնութեան այս հիասքանչ պահուն, երբ ուխտաւորներու երդերը խառնուած են ծովու հաւքերու արշալոյսային ալէլուներուն:

Ահա Աղթամարի բարձրաժայռ կղզին, ահա Քարի զլախօր, ուրիէ ծովուն անհուններ դիտողները կը սարսագեն, կը թուղնան:

Նաւը կ'իջեցնէ իւր առագաստը, ու կամաց կամաց կը մօտենանք Աղթամար կղզուն, որու մենաւոր մենաստանի ծերունի միաբանը, մեզ զիմաւորելու կ'ուղարկէ իւր ողորմելի ծառան՝ եղոփոսը, որը ուխտաւորներու կատակալից հարցութերուն չը կընալով պատասխանել շոււարեր կայներ և բերանը բաց անվերջ կը ծիծաղէ, ու երբ կը ահենէ որ կին ուխտաւորներ ալ կան, միամտութեամբ կը յարէ.

— Վախ Աստուած ազատ անես, ստատանի կնքտերն էլ բէրին վանք, որ վարդապէտ տէնայ չը խօ խելք տը թալի, աը բարկանայ . . .

Կ'երթանք Արծրունեաց Գտպկաշէն մենաստանը, ուր քիչ մը հանգստանալէ յիաոյ զարձեալ նաւ կը նստենք և ծովու վրայ կ'ելլենք: Ժամ մը յիաոյ կը հասնենք Սխավանցը, Աղթամարի Գրոի տունը, որու ծառախիտ այգիին մէջ ախորժելի ճաշ մըն ալ կը վայելինք ու կը պառկինք ծառերուն տակ և ծովու ալիքներու մեղմանուշ ջրաձայներով կը քնանանք:

Ախավանցի այն դիշերը, յիշատակի քաղցր ու անմոռաց գիշեր մըն էր, որ երազի մը պէս եկաւ ու անցաւ . . .

Յ.

#### Ա. Գրիգոր Նարեկացու Ժրիմին առջեն

— Զը՞՞նդ, զը՞՞նդ կը զօղանջէն Ախավանցի մատուոին զանգակները, որոնք գործի կը հրաւիրեն հօտաղն ու մշակ, եզն ու գոմէշ, աղօթելու կը կանչէն ուխտաւորն ու վանականը, մինչ «ծովը ծիծաղախիտ ծաւալանայր յառաւոտուն . . .»:

Զաղացի մօտի զլգան սառը ջուրով կը լուացուինք, կ'երթանք մատուռը ծունար մերկու աղօթք կը նենք, ու կը պատրաստուինք մեկնիլ դէպի Նարեկայ վանքը: Ճանապարհը փոքրիկ բլուրներու մէջնէն է, ամէնուրեք ջուրեր, ցորենի ոսկեհատիկ հառկերով գարդարուն ընդարձակ արտեր, որոնց մէջ բարիլուսէն աշառաջ աշխատելու են եկեր, մարդ ու կնիկ քաղւուները, որոնցմէ մէկը երը կը տեսնայ մեր անցնիլը, աճապարնօք ցորենի մեծ խուրց մը դրիած կը դիմաւորէ մեղ ըսկով.

— Բարի լուսու քեաղցրիկ խրիշտակ ձեզ պահապան օգնական եղնի:

— Աստծու խէր բարաքեաթ վէր ձեր արախն, կալին կութին եղնի, կը պատասխանէնք և քանի մը փարայ «բաշխիշ» կուտանք ցորենի խուրցը բերողին, որը օրհնելով մեղ կը հեռանայ:

Կը բարձրանանք կանաչագեղ բլուրի մը վրայ, որու ստորոտը կը տարածուի հիասքանչ մարգագետին մը, ուր շաղաթաթախ, ծաղկագլուխ արօտին վրայ իւր գառնուկները արածելու բերած է թխաղէմ, մեծ աչքերով սիրուն գեղջունի մը, որ նստերէ աղբիւրի գլխին: Նա առանց նկատելու մեր անցնիլը քաղցը ու զիլ ձայնը դուխ ձգած կ'երգէ,

Դըլէ եաման բարի լուսուն կայներես զուս,  
Վայ լէ տնաւեր մէջզ զարկեր ես ջուխտակ ըմ նուս,  
Դըլէ եաման հէմէն նըռան պագիկ ըմ տուր,  
Վայ լէ տնաւեր թէ զիւ չիտաս Աստուածն քե ծուռ . . .

Գեղջունին յանկարծ կը նկատէ մեզ, կը կարմրի, կ'ամչնայ և կը թաքնուի աղբիւրին մօտիկ քարի մը ետև:

Զորակ մը ես, բլուր մը ես, և ահա մեր առջնը կը տարածուի բոլորակածն հովիտ մը, շրջապատուած բարձրիկ բլուրներով, որոնց կողերէն կը սահի առտատաջուր առու մը, որ ապա կ'անցնի հովտի կեղոնէն և կը պտուի այն բարձր ու ընդարձակ բլուրին բոլորակածը, որը կզզի նմանութիւն մը ունի այս տափարակ տարածութեանը վրայ:

Կղզիանման բարձրութեանը գաղաթին վրայ ահա կառուցուած է Նարեկայ մեծահոչակ վանքը, որը շրջապատուած է գիւղացոց ցածրի խրձիթներով, որոնք աստիճանաբար կ'իջնեն մինչեւ բլուրին ստորոտը, այնպէս որ մէկ տան տանիքը, միւսին բակը եղած է:

Սպիտակ, սրբատաշ քարերով կառուցուած քառակմբէթ (զանգակատունը փլչած) վանքը, տնմիջապէս կը գրաւէ սիրաս, որ կ'ուռի, կը մըրկուի, կը ծփայ ծովու մը պէս, հաւատացեալի, ուխտաւորի յոյզերն ու յոյսերը, հաւատքն ու պաշտամունքը կը

յորդին, կը ծաւալին կարծիս, և կ'աճապարհմ ըստի մասուց հասնել ու մօտիկէն տհոնել այն սրբանը, որուն զիս մանուկ հաստիկս ուխտաւոր եղած եմ:

Նարեկայ տօնն է այսու՝ (Պարզավաս) շրջակայ զիւգերէն ու գաւանիներէն, հայ ու քիւրզ հաղարտւոր ուխտաւորներ, արք և կանայք, իրենց բնաշխարհիկ գոյնզգոյն, խատուտիկ ու զեղեցկատես տարագներով ուխտի եկած են Նարեկայ վանուց վանականի, լուսահոգի և Գրիգորի դամբարանին:

Պատարագէն առաջ, վանքի բոլորտիքը ուխտաւորները պարեր բանած կը պարեն նաղարացի և զուռնայի ներդաշնակ մասնակցութեամբ:

Կը մոնինք տաճարը, որը մթին, լսին, ու խորհրդաւոր է կարծիս գմրէթներու բարձրութեանց, բամխարշերու և խորաններու ամէն անկիւնները խորհրդաւոր վանականներ կան, որոնք կ'աղօթեն, կը ճպնեն, կ'ալուշաբարեն . . .

Կ'անցնիմ տաճարի արեկեան կումի (աչ) խորանէն ուրիէ պիտի երթամ զէպի Նարեկացու շիրիմ':

Այն ուզին ուրիէ կ'անցնիմ, նեզ, մաթ ու ահազդեցի է, խունկանու շրուրումով լցուած:

Ահա այն մատուռը, որուն մէջ տեղը պարզ շիրիմ մը կայ, որ զրկիր ու կուլայ հաւատացեալ պառաւ մը, կայներ պիշ պիշ ու լուռ կը նայիմ այդ ուխտաւորին վրայ, որը այնքան չերմեանզութեամբ հաւատք ու պաշտամունք կընձայէ այդ սառն մարմարին, որուն տակ հավար տարիներէ ի վեր կը հանզչի և Գրիգոր Նարեկացին: Կը նեռանայ ուխտաւոր պառաւը, այժմ ես մենակ եմ. մենակ եմ հաւատքի իմ պաշտամունքի, իմ յոյզերու յոյսերու, կրօնական. հոգ որ բարձրաթափէ զգացումներու մէջ ընկլմուած, մինչ ձեռներս երկարելով անզգայարար կը վառեն այն մոմերը, որ տուաւ մայրս ինձի, խունկին նետ՝ ըսելով.

— Տար բալամ, քու ձեռքձև մոմ վառիր ու խունկ ծխիր Նորեկացու զերիզմանին վրայ, զաւ անոր ուխտաւորն ես, իսկ իմ կողմէ ալ աղօթէ և ապա համբուրէ բաղցրիկ շիրիմը:

— Մայր, հեռուէ հեռու կը լսեմ ես քու ձայնն ու հածեանը այս վեհ ու խորհրդաւոր բոլունին, երբ ծունկի եկած եմ այս սուրբ շիրմին առջև, մայր միծ է հայու լոյս հաւատքը, չերմ պաշտամունքը և այս իսկ զդացումով է որ այժմ կ'հրկրպաղեմ այս վանքի ոոր իսրանին, սուրբ տաճարին, որոնց կաթուղիկէներուն և կամարներուն խորհրդաւորութեան ու խաղաղութեանը մէջ հաղար տարիներէ ի վեր կը նիբնէ Նարեկայ վանականը, սրբազնասուրբ կրօնաւոր, Նարեկացի սուրբ Գրիգոր՝ «Հըշտակ ի մարմնի սքանչելի հսկուոր» անման՝ որ

կապըի մահկանացուներու մէջ, հայու հաւատքն ու պաշտամունքը պահելով անշէջ:

Նարեկացի, հանձնրդ հայկեան, հաղար տարիներէ ի վեր մինչև այսօր հայ ժողովուրդի պաշտամունքը կը վայելիւ. զութովիր անման յիշատակ աշխարհի վրայ, և ու խնդրոց հայցմանց հարց միանձնց և բաղմաց անապատականաց» ընծայարերեցիր քու ջերմեռնդ ու հաւատապաշտ ժողովուրդի համար «Մատեան Ողբերգութեան» ասցեալ «Թրիդորի նարեկայ վանից վանականիւ. Սուրբ Հայր, ահա դողով ծունկի կուգամ այս մատուրին մէջ, կը պաշտեմ ևս քու ուրուականը որ կարծես կը սաւառնի սա կամարներուն տակ, «կը համբուրեմ քոյդ փոշին, կը համբուրեմ շիրմդ, կը համբուրեմ դամբարանդ, գերեզմանդ, քնարանդ, ուր կը նաշես արթուն, ուր կը հսկես անլուելի, ուր քնարդ Աստուածախոս կը նուագէ միշտ ի բարբառ կենդանի:

«Դու երկիր լոյր Աստուածիսութեամբ, Դու մեզ ուսուցիր Աստուածոյ հետ խօսելու լեզուն և հաճելի եղանակ. Դու կը գտնուիս ինչպէս առ Աստուած, նոյնպէս առ ամենայն դասս մարդկան. Դու վշտացելոց մօտն ես, յուսարեկելոց յոյս կը ցոյցնես, մոլորկոց ճանապարհ՝ խաւարեկոց՝ լոյս. կապելոց արձուկումն, տասապելոց՝ ճանգիստ, խոռվիլոց՝ խաղաղութիւն. աղքատաց՝ աւետարան, հիւանդաց՝ ապարինութիւն, ի ստուերս զիշերոց նստողաց ճառագայթ, թափելոց սփոփանք . . .».

«Գերեզման չը կայ քեզ համար, զնւ հոգիներու մէջ կը հանդիս, անմանդ ի մահականացուս»\*):

Երբմիդ վրայ է ահա Ազօթամատեանդ, «ցուցմունք զալանեաց, տարածմունք ծածկելոց, յանդիմանութիւնք թագուցելոց, սպեղանիր զօրաւոր վիրաց անրժժկականաց, զեղք աղողողականք ցաւոց անտեսականաց . . . առիթք արտասոււայ, պատճառք աղօթից». «Մատեան Ողբերգութեան» որ խորախշտի անկիւնին մէջ, որ ծերպին տակ, ծովու քարակարկառ որ եզերքին, որ նեղ ու մութ խուցին մէջ, պահք ու ծոմ պահելով, իւր անձը խարազանելով, տանջելով, իւր զողոզ մատներու մէջ փետուրը բռնած երկնեց քեզ նարեկայ վանից վանականը, հանձարեղն տէր Գրիգոր. «Ի խորոց սրտից խօսք ընդ Աստուածոյ» . . .»

Նարեկացի, վասաք քեզ, պարձմնք այն ժողովուրդին որ ծնաւ զբեզ, պաշտամունքս բռւ հանձարին որ «Մատեան Ողբերգութեան»ն արտազրեց, համբոյրս շիրմաքարիդ, որուն տակ նըշխարներդ կը հանդչին, ողջնյս այս լեռնահովտին ու զեղին որոնց

\*) Գարեգին եպ. Արուանձուան «Համով-հոտով», էջ 49 50. Թիֆլիս. 1904.

օրհնեալ հողերը սրբացուցիր գերեզմանովդ, մենաստանովդ: Ուխաւորներ, եկէք, խումբ խումբ եկէք և միասնական պաշտամունք ընծայեցէք այս դամբարանին, համբոյրներ դրօշմեցէք այս շիրմաքարին\*), որուն տակէն միծ մենակեացի, Աստուածավախ կրօնաւորի մրմունջը կուզայ ծանր ու խորհրդաւոր, «Զայն հառաչանաց հեծութեան սրտի ողբոց աղաղակի...»: Լսեցէք այս հառաչը, որ մեզ համար է, ունկընդրեցէք այս մրմընջալից աղօթքը, որ անմահի շրթունքներէն կաթկթած է մահկանացուներուս համար:

— «Ընկալ քաղցրութեամբ Տէր Աստուած հզօր, դառնացողիս զաղաչանս, մատիր գթութեամբ...»: Մեղմ ու հեծեծալից ձայն մը կ'արձագանզէ տաճարին մէջ, այնքան անուշ, այնքան խորհրդաւոր: Իմ աղօթքին ու պաշտամունքին հետ կը մարեն նաև իմ մոմերը, խունկը այլ ևս չի մխար, հիմայ միայն հազիւ կը նկատեմ շիրմաքարի վրայի նարեկացու տեսիլը և խոր ու անաղղեցիկ լուսութեանը մէջ, մատուախն կամարներուն տակէն կարծես կը լսեմ ևս Աստուածամօր ձայնլ:

— «Գրիգորէ, առ անձկալիդ, առ Տէր...»:

\* ) Նարեկացու շիրմիը մինչի 1867 թուականը ունեցեր է միայն անյիշստակափիր եւ պահպ ու անպահպ բար մը: Բայց նոյն թուին նարեկայ վարի վանահայրը, Յավէփի վարդապետ շի եւ կուտայ մարհաւեայ շիրմաքար մը, որու ևս բարարի վրայ բարձրաբանդակուած է, նարեկացու աեսիլը, Աստուածամօրն Յիւուզ դիրեր, իսկ նարեկացին վեզպաւոր ու փիլմով ծունկի եկած անոնց առջև կ'երկրպագէ: Քանդակի բաւուզիրը, որը ևս բ'զօրինաւագ եմ 1915-ի յութիս 20-ին:

Քերովը նարեկայ

Հրեշտակ ի մարմին

Սքանչելի հնատոր

Սուրբ նարեկացի

Որոյ կենդանի

Հրաշազործ կմարտք

Կան աստ ամփոփեալ

Ի սոյն տապանի

Ի ներկայ տարուոյ

Վանահայր կարգի

Նարեկեան վանուց

Յովսէփի բարունի

Տապանաքարիւս

Պատուէ զայս շիրմ

Ի փառս պարծանաց

Սրբոյն Գրիգորի

Յամի տեառն 1867

Մարտի 3 օրից:

ԺԲ. բդ զարու սկզբին երբ Սենեկերիմ Արծրունին վասպուրականը յանձնեց յունաց վասիլ կայսեր և 500,000 ժողովուրդի հետ միասին գաղթեց փոքր Ասիս (Սեբաստիա, Արարեկիր և այլուր) վասպուրականի գաղթականները նարեկացու նշխարներէն մաս մը իրենց հետը տարան և Ալև քաղաքին մօտիկ վանք մը շինելով, նշխարները այնտեղ թաղեցին: Այդ վանքը մինչեւ այժմ կայ և կը կոչուի նարեկայ կամ Արակայ վանք:

Դ.

## Նարեկացու Աղօրաւեղին

— Տէր բարի լուս, բարի Քրիստոս, արարածոց քեաղցրէկ Արարիչ, սիրտգ քեաղցր անես վէր աշխարհին, յաջողութէն տառ կարիր-կուրթին, խէր բարաքեաթ՝ կալկութին, մուրազ կատարես ուխտաւորին, Տէր «ամենակալ բարերար մարդասէր Ասոռած բոլորից...»:

Այս կէս կ'աղօթէր արշալոյսին այն պատուը, որուն տունը իշեաներ էինք, նարեկ եղած դիշերը ծունտը մ'երկու աղօթք ըրաւ, խաչակնքից, համբուրեց իրենց վանքի ու զեղի սուրբ հոգը, և մտաւ ասնտունը Քիչ մը վերջ գուրս եկաւ, հողէ մաքուր պնակին մէջ նա լիցուցիր էր թարմ կարագ իւղը, (հալած) որը դրաւ մեր սեղանի վրայ, բերաւ տաք տաք թարմ լոշ հացը, որը փրացինք կարագ իւղի մէջ, հացը ծեց ամբողջ իւղը և եղաւ մնաւ, որը սկսանք ախորժակով ճաշակել, Մամիկը բերաւ նաև տաք թանտուր որ կանկեցինք (դպաւով ուտել) և պատրաստուեցանք Նարեկացու աղօթատեղին մեկնելը

Մենք ճամբայ ելանք, մինչ մամիկը կ'աղօթէ մեր ետեէն,

— Զանէլ-ջիւմն ուխտաւորներ, Նարեկացին կատարի ձեր սրտի դիլաքներն ու մուրազներ, բարով էրթաք բարով զառնաք:

— Աստուած կեանք տայ, կը կանչեմ մամիկին ու արագ քայլերով կը հեռանանք դէպ Նարեկայ հիւսիսակողմը: Բլուրներու վրայէն, ձորակներու մէջէն անցնելով, զրլցըլուն ու սառնորակ ջուրներու եզերքներէն քալիչով կը հասնենք Փայլսւեր հայտքնակ զիւղը, որու սարաւանջէն զարձեալ դէպի հիւսիսը յառաջնալով ու բլուր մ'ալ շրջելով կ'իջնենք ծովափը, որու կանաչազարդ եզերքներէն անցնելով կը հասնենք բարձրտաճյոի մը ստորոտը, ուրկէ ակնասպիշ կը դիտենք ժայոխն զագաթէն հոսող սառնորակ ու վճիռ ջրէմը, որու մարդարտակաթիլ անուշ ջուրը, կերթայ կը թափուի մէջ ծովու ազի ջուրին: Մեր առջեր կը տարածուի վանայ զեղածիծազ ու ծփուն ծովը իւր ամբողջ հիասքանչ տեսարաններով, որոնց առջի ուխտաւորի սիրաը կ'ուսի, կը ծփայ, և հոգին կը հիանայ, կ'անէանայ:

Կը հանենք մեր կօշիկները, վար կը զնենք մեր ձեռնափայտերը, և քարաժայոին ծերպին վրայէն, վտանգուոր ու ահազեցիկ ուղիներէն կըսկսենք ժայոն ի վեր բարձրանալ:

— Սուը՛... ոչ մի ձայն, մի խանգարէք արշալոյսային այս խաղաղութիւնն ու խորհրդաւորութիւնը, որք կը տիրեն այս սուրբ վայրին շրջակայքը: Բոլորը լուս են, և կամաց կամաց բարերու

վրայէն մազլցելով կը բարձրանան դէպ աղօթատեղին: Ամենէն առաջը ես եմ, որ կամապարիմ բոպէ մը շուտ տեսնել մեր ցանկացած վայրը: Կը հասնեմ մաշոււած աստիճաններու վրայ, և կամաց կամաց, զգուշութեամբ բարձրանալով կը մտնեմ լիռան սեպուշորդ սիրտին մէջ, ուրկէ նեղ ուղի մը, աստիճաններով և նեղ լուսամուտներով կ'առաջնորդէ ինձ դէպի վերնայարկի քարայրը, քառանկիւնի ձեռվ, ծովահայաց փոքրիկ լուսամուտով ու նեղ քարափոր զուռնով:

Այս իսկ և Նարեկացու աղօրաւեղին, որուն յատակի վրայ չորս տեղով քարի մէջ մաշոււած փոսեր կան: Հաւատացեալ ժողովուրզը կ'աւանդէ որ ս, Գրիգորի ձեռներու և ծունկերու տեղեն են ած մաշոււած փոսերը, որոնք յառաջացեր են անոր գիշշեր ցերեկ անդաղար աղօթելէն: Կը համբուրիմ այդ քարափոսիկները, որոնք Նարեկացու անդաղար աղօթելու և ապաշխարութեան արգիւնքն են, որուն երկունքը եղաւ «Մատեան Ողբերգութեանցը: Կը համբուրիմ այդ քարափոսիկները, որոնց դպիր է Նարեկացու ուղերը ձեռքն ու ոտքը, որոնց զարերէ ի վեր հաւատք ու պաշտամունք ընձայերեն իմ պապերը, հին նախնիքը...»

Աղօթատեղին նեղիկ լուսամուտէն կը դիտեմ շրջակայքը, զիմացը ծովն է իւր կապուտիկ ու խշուն ջուրերով, իսկ միւս կողմերը շրջապատուած են Ռշտունեաց ու Մոկաց բարձրագազաթ լեռնաշարքերով: Աղօթատեղին զէմն ու զէմն են Առաէր ու Աղթամար կզիկները, իսկ հեռուն մշուշի մէջէն հազիւ կը նշմարուին ծովու մէջի անապատները կտուց ու կիմ կզիկները: Այստեղն է որ տասը գար առաջ ճզնած, աղօթած, արտասուած ու սրբացած է եզեր Նարեկացին, և այս մենութեան մէջն է որ զրած է «Մատեան Ողբերգութեան»:

Բնութիւնը իւր հմայագեղ տեսարաններով օժտած է այս սուրբ վայրը, Նարեկացու աղօթատեղին, ուր կարծես բնաւ մարդու ձեռք ու ոտքը գոված չ'է: Աղօթատեղի ծովափը զարդարուած է վայրի զունագեղ ծաղիկներով ու թուփերով: Ենութեան այս կոյս ծոցին մէջն էր ահա որ վանական, ճգնաւորական կեսներով ապրեցաւ ս, Գրիգորն, որ ծովու ալիքներու ծփանքը ու լեռնան ծաղիկներու բուրմունքը վայելելէ յետոյ կ'առանձնանար այս մենարանին մէջ ու կ'աղօթէր անվերջ, անդաղար:

Աղօթատեղին կը բազկանայ ինը քարափոր խցիկներէ, որոնք փոքրիկ անցքերով կը միանան իրարու, Նարեկացու ըուն աղօթարամնին մէջ, կայ քարէ սեղան մը, որու վրայ ուխտաւորները խունկ կը ծխեն ու մոմ կը վառեն, վասն զի, սրբարան է այս տեղ, Նարեկացու կացարանը, ուր զեշերը աղօթեց սրբակեաց վանականը. «Կենարարին յիշատակաւ միշտ ճնճերիմ» իսկ երբ

արեք ծագեցաւ, ոռուրը տարածեց իւր ձեռները ու օրհներգեց.

— «Երեգակն արդար լուսոյ ճառագայթ, օրհնեալ կերպարան»:  
Այսպէս Նարեկացին աղօթատեղին մէջ խաղաղութեամբ կ'ապրէր  
հաւատալով, որ ինքը աշնքան պիտի արդարանայ, սրբանայ, որ  
կ'երազէր օր մը տեսնել Քրիստոսը.

— «Հներկմիտ յուսով հաւատամ զնոյն ինքն տեսանել  
(զՔրիստոս) »: Խաւար գիշեր էր.— կաւանդէ Նարեկայ հայ ժողովուրդը—Նարեկացին կ'ազօթէր ծնկաչօք, արտասուալից աչքերով,  
անէացած, մոռացած աշխարհը՝ աչքերը յառած ծովու անսահման  
տարածութեանը, երբ յանկարծ երկինքէն լոյս մը իջաւ Աղօթա-  
տեղիի զիմացի Աղթամարի կղզիին մօտիկ ծովու միջի չոր կը զ-  
ղեակին վրայ. քիչ յետոյ երկինքէն, լոյսի մէջէն Ծիրամայրը կար-  
միր շորերով, լուսապսակը զլիխն, հրեշտակներով շրջապատուած  
և Միածինը զրկին հանդարտութեամբ իջաւ չոր կղզիի վրայ,  
ծաւերն ու ծաղիկները խոնարհեցան, ջուրերը դատրեցան գլու-  
լէ. ծովը հանդարդեցաւ և Աստուածամայրը անուշ ձայնով մը  
ձայն տուաւ Նարեկացուն.

— «Գրիգորէ, առ անձկալիդ առ Տէր», Նարեկացին Աղօթա-  
տեղի էն կը լսէ Աստուածամօր ձայնը, աճապարանօք վեղարը կը դնէ  
զլուխը, զաւազանը ձեռքը կ'առնէ և շփոթուած, ինքզինք կօրսըն-  
ցուցած կիշնէ ծովափը, կը սկսի քալել ծովու ջուրին վրայէն ու կը  
հասնի կղզին, կը տեսնէ Աստուածամայրը, որուն «Քրեանն երկթերթի  
վարդն ի շրթանց կաթէր» իսկ «Ճոցըն լուսափայլ կարմիր վարդով  
լցհաւ, ծղիքն ծիրանի մանուշակի հոյլք... գեղեցիկ պատմուածա-  
նաւըն զարդարեալ էր, ի կապուտոյ, ի ծիրանոյ, ի բեհեզոյ, ի յոր-  
դանէ»: Սուրբը համբուրեց Աստուածամօր փէշերը, համբուրեց  
ճակատը «այն թագաւորին, այն նորածին Փրկչին» որուն «ոտիցն  
ի գնալ շողն ի կաթին առնոյր»: Բարի լոյսը կը բացուէր, երբ  
Աստուածամայրը Միածինը զրկած երկնային լոյսի մէջէն սլացաւ  
երկինք «աչքն ի ծով, ի ծով ծիծալախիտ ծաւալնայր յասաւուուն»:  
Վեր ելաւ Նարեկացին յիշեց Աստուածամօր ձայնը.

— «Գրիգորէ, առ անձկալիդ առ Տէր»:

— «Ա՛ռ Տէր, առ Տէր» աղաղակեց Նարեկացին, և Աստուա-  
ծամօր ու Միածնի իջման տեղը իր իսկ ձեռքով չոր կղզոյն վրայ  
մատուռ շինեց, պատարագ կատարեց, ձեսամբարձ աղօթեց ու  
աղաղակեց.

«Ա՛ռ Տէր, առ Տէր» ու կղզին կոչեց «Առ Տէր»...:

Ծովու վրայէն քալելով Նարեկացին եկաւ Աղօթատեղին և  
իւր աղօթամատեանին մէջ զրեց իւր տեսիլը.

— «Այն զոր տեսի աչօք իսկ իմովք»:

Դ.

Առ Տէր լիդ զի 6

Աղօթատեղոյն մէջ մեր ուիտը կատարելէ յետոյ կը մեկ-  
նինք այս անմեկնելի, այս միստիք ու չքնաղաղեղ վայրէն, սըր-  
բատեղիէն, որը մեր սրտին ու հոգոյն մէջ կ'արթնացնէ յիշա-  
տակը՝ մհծ ճնաւորին, սրբազնասուրը կրօնաւորին, Նարեկացի-  
և Գրիգորին:

Սրազօրէն կ'անցնինք արտերու մէջէն, ուր նարեկցի զեղչ-  
կուհիները ձեսներով գարի կամ ցորեն կը քաղէն: Անոնք կը  
խօսին կը կատակէն, կը ծիծաղէն, մինք արձագանդ կուտանք  
անոնց և բնութեան այս խաղաղ գիրկին մէջ մեր կուսական մա-  
քուր սիրան ու հոգին, ուրախ զգացումները իրար կը խառնուին  
գաշտի մէջ, ուր քաղաքացին ու զիւղացին մէկ երկնքի տակ Ա-  
րարչի աչքին առջև հաւասար են:

Ուրախ ու բարձր տրամադրութեամբ կը վերադառնանք Նա-  
րեկը, ուր զիշերը մըն ալ քնանալով վանրի կաթուղիկէներու շու-  
քերուն տակ, միւս առաւօտ շուտով ծովափը կ'իջնենք նաւակը  
նստերու և Աստէր կղզին երթալու համար:

Ծովու վրայ ենք, նաւակը հանդարտութեամբ կը յառաջա-  
նայ, չուրերը նազիկ ձգիիւնով նաւակի կողերը կը շոյեն ուշիկ  
ուշիկ: Նաւակին մէջէն զեղեցիկ է տեսարանը ծովազարդ ու լիռնա-  
շատ վասպուրական աշխարհին, որուն աչքն է կապուտակ և հրաշա-  
շիկ ու հիանալի այս ծովակը: Մշտունեաց Արտօս, Մոկաց եղերով  
լիռները իրենց բանձրիկ կտարաներով ու ծառազարդ, կանաչա-  
ղեղ լանջնով ստուեր ձգած են ծովու ջուրին վրայ: Աղթամարի  
քարտաժայոր ահարկու կէտ ծուկի մը նման բացեր է իւր բերանը  
և կարծես կ'ուղէ կուլ տալ մէն մենաւոր Աստէր կղզեակը: Ծովու  
հաւքերը, մանաւանդ խէցիւցներն ու արօրիկները կը ճախրեն  
մեր զլիավերերը. «Խէց խէց ...» կը կանչենք թոշունին և հացի  
փշուրները կը ձգենք ծովու վրայ, թաշունը կ'իջնէ ծովու վրայ  
կուլ կուտայ փշուրները և կը թորի: Անոնք նաւորդներու սիրելի  
հաւքերն են, միամիտ, սիրունիկ ու բարի:

— Թը՛ռ, թը՛ռ յանկարծ կը ձայնէ մեր նաւավարը, որը ար-  
դէն նաւակը հասցուցեր է Աստէր կղզոյ ափը—թը՛ռ... թը՛ռ կը  
ձայնէ, ուիտաւորները և կղզոյ ամէն կողմիրէն, հարիւր հաղա-  
բաւոր թաչուներ, բաղմացիզ, զոյնզգոյն, յանկարծ կը թորին և  
ժխորացին կանչերակ, հաստ ու բարակ, զուրեկան կամ անզու-

բեկան ձայներով կը ճախրեն կղզոյ վրայ, որը իրենց բնակավայրն է՝ թռչնոց աշխարհը:

Նաւակէն դուրս կ'ելենք. արդէն Աստէր կղզոյ վրայ ենք. կը սկսինք յառաջանալ գէպ այն մատուռը, ուր երկնակենցաղ սուրբը իւր արդար աչքերով տեսաւ փառաւոր տեսիլը:

Քարքարուտներու, մացաներու վրայէն քալելով կը հասնենք Աստէրի աւերակ մատուռը, որուն միայն չորս սպիտակ պատերը կանդուն են: Մատուռը շինուած է, ըստ աւանդութեան այնուհ՝ ուր նարեկացին տեսաւ Աստուածամայրը դրիած Միածինը: Դեռ ասկէ մօտ 150 տարի առաջ կանգուն էր այդ մատուռը, որ վերջին անգամ նորոգել տոււաւ Ռշտունիքի Բատուկանց գիւղացի Յակոր վարդապետը, որը հաստատեց այստեղ նաև կրօնական ուխտ և շինեց քանի մը կտոր տաներ: 1772-ին քիւրդերը մտան կղզին սպանեցին Յակոր վարդապետը և վանքը կողոպտեցին:

Մատուռին չորս սպիտակ պատերուն մէջը կայնած հմ այժմ, և ծովու ծիանքը ունկընդելով մէկտեղ աչքերս. երկինք յառած կը դիտեմ ու կը խորհրդածեմ, չէ՞ որ այստեղը կատարուեցաւ նարեկացու տեսիլը:

«Ողջոյն առւեք աւերակաց կիսակործան տաճարներուն» ողջոյն ու համբոյր տանք այս մատուռին, որուն հողին քարին դպեր են ձեւըն ու ոտքը «սքանչելի հոետորին», որ աչօք իւրօք տեսաւ Աստուածամայրը Միածինը գիւրկը, որ այս քարիրուն մէջ իջաւ: Զգնէշ սրբապիղծներ, թօթափեցէք ձեզմէ անհաւատու թիւնը ապա մտէք այս աւերակ մատուռին մէջ, որուն սրբու թիւնը կրկնակի է, նախ Աստուծոյ և իւր Որդոյ իջման և երկրորդ մարմացեալ նրեշտակի՝ նարեկացի ու. Գրիգորի տեսլեան վայրն է: «Հողը սուրբ, ջուրը սուրբ, քարը սուրբ, խոտը սուրբ, ծառը սուրբ, օդը սուրբ, արեը սուրբ, ամենայն ինչ սուրբ է, տեղոյս ամենուն դղերէ սուրբ նարեկացւոյն ձեռքը, ոտքը, շունչը, ձայնը, հառաչանքն, օրհնէնքը...»)

Մատուռը շրջապատուած է վայրի մացաներով ու թռւի որոնց մէջ թռչնոց անհամար բոյներ կան, ձետերով ու հաւկիթներով: Նուշի և ուրիշ վայրի փոքրիկ ծառերը կը զիղազարդեն կղզոյ ամայութիւնը: Այս սուրբ վայրի խաղաղութիւնը, խորհրդաւորութիւնը, քանի մը տարի անգամ կը խանգարուի պատահական ուխտաւորներու այցելութեամբ կղզին դիմաց գէպ արեմուտքը, ծովափի լեռնաշարքին մէջ կերեի նարեկացու աղօթատեղի այրերու փոքրիկ մուտքերը, ուրիէ սուրբը կը դիտէր այս կղզին սրուն վրայ այժմ կեցեր ենք մենք:

\* Սրուանձտեան. «Համալ-հոտու» էջ 49:

Քարքարուտներ, վայրի ծառեր, թռչնոց բոյներ, հազարաւոր վայրի թռչուններ, մացաներ, թռւիեր և աւերակ մատուռ մը ահա այն կղզիակը, որուն վրայ իջաւ Աստուածամայրը և ձայնեց նարեկացուն:

— «Դրիգորէ, առ սնձկալիդ առ Տէր», ահա Աստէր կղզին, որուն մեր վերջին համբոյն ու հրաժեշտը տալով, բուռ մը հող, փունջ մը մացառ, կտոր մը քար կը վերցնենք յիշատակ, խնամքով կը փաթթւենք և բոլորս միասին ծովափը հաւաքուելով նաւակը կը նստենք, ու կ'ուղղուինք Աղթամարը, որուն փառաւորաշէն տաճարի գմբէթը իր գորշագոյն տեսքով վեհութիւն մը կընձաւէ ուխտաւորներուն:

— Աստէր, մնաս բարով, միշտ սուրբեր թող ապրին քուխաղութեանը ու մենութեանը մէջ, նարեկացու ուրուականը թող գայ քու մատուռին մէջ, թող կատարուի երկնային տեսիլը, թող գայ Աստուածամայրը Միածինը զրկին, թող տեսնէ նարեկացին, մենք կը հաւատանք, մենք հաւատք ու պաշտամունք ունենք քու հանդէպ, մենաւոր կղզի, սնւրը կղզի, միածնաէջ Աստէր:

Ե.

Վերադարձ

Աստէրէն կը նստինք նաւը և կ'ուղղուինք գէպ Ռշտունեաց աշխարհի միւս մենաստանները՝ ծովու հարաւակողմը, կ'երթանք կուսապաւուղ ո. Սահակի անշուք վանքը, ուրկէ ալ կ'անցնինք ծովախորշի մը գեղեցիկ տեսարանով օժտուած ո. Թովմայի վանքը, որը շրջապատուած է ծառախիտ անտաներով: Բնութիւնը քը, որը կուսական կեանքի մէջ, ունէ փոփոխութիւն տեսած այստեղերը իր կուսական կեանքի մէջ, ունէ փոփոխութիւն տեսած չէ: Գեղեցիկ ու հրապուրիչ են վազող առուակները, հոսող աղբիւրները՝ քարերու տակէն, կանաչ սուրբակները, որոնց շուրին տակ հանգստանալու հկեր են վանքի ոչխարները:

Երազներով օրօրուն կէս գիշեր մըն ալ այստեղ կ'անցունենք, ու երբ լուսինը Ռշտունեաց լեռնազագաթներէն ժպտալից գէմքով երկաւ մեր յաղթանդամ նաւալիք ոշտունցի Սահակը ձայնեց:

— Դէ ուխտաւորներ, շուտ արէր, քամին կը փչա, ճամբար էլնենք: Բոլոր ուխտաւորները վեր կեցան և աճապարանօք տեղաւորուեցան նաւի մէջ: Ասագաստը բարձրացաւ, յաջող քամին փչից ու նաւը արագութեամբ սլացաւ Արշալոյս է, հրաշագեղ տեսարաններ բացուած են մեր աչքին առջն, ծովափնայ լիո-

Ներու վրայ հանգչող գիւղերէն կը բարձրանայ թոնիլներու ծուխն ու մուխը: Արեք կը ծագի և իւր ոսկեշողիկները կը փէլքկտան վէր ծովու ծփան ջուրերուն, նաւը կը հասնի Արամիտ գիւղը, կել-լենք այդիներէն կարմիր խնձոր կը քաղենք, կը հանգստանանք ծառերուն ատկ, հաց ու պանիր, կատա, փոխինդ անուշ կ'ընենք ու գարձեալ նաւը նստելով երկու ժամէն կը հասնենք Աւանց գիւղը:

Յոզնած, րայց ուրախ զրամադրութեամբ կ'ուղղուինք Այգեստանը, կը հասնեմ տունը, մայրս ուրախութենէն լալով կը դիմաւոքէ ինձ, կը զրկէ ու կը համբուրէ ճակատս, օծելով դէմքս իւր արցունքով... Ես կատարած եր մօրս և իմ ուխտը, որուն յաջողութեան համբոյն էր, որ մսյը զրօշմեց ճակտիս:

Անցան տարիներ, մեռաւ մայրս, րայց իւր համբոյն ու արցունքը մինչև հիմայ թարմ են ճակտիս ու զէմքիս վրայ...:

\* \* \*

Այժմ... Խշտունեաց ու Մոկաց բարձրակատար ու ձիւնաշարդ լերանց սարալանջերէն փչող բամիի և Վանայ ծովու կապուտիկ ջուրերու ջրաձայներով ու ճղիւններով օրօրուն, ահազդեցիկ ու խորհրդաւոր լուսութեան մը մէջ կը հանդի Նարեկայ վանքը՝ ամայի և կիսակործան: Բարբարոսները քանդեր են սրբոյն շերիմը, սրբապղծեր են սուրբ մենաստանը, որուն ամայութեան մէջն իսկ այժմ կը թեածի Շնորհտակ ի մարմնի» Նարեկացու ուրաւականը օրներդելով. «Չայն հառաջանաց հեծութեան սրտի...»:

Նարեկացու Աղօթատեղիէն մինչև Առաէր և Աղթամարը, մեռած է կեանքը, զիւղ չը կայ, մարդ չը կայ: Թուչուններն են միայն որ Աղօթատեղիէն կը թուշին Առաէր և ասկէ ալ կերթան Աղթամարի քարածայուի գազաթին կը թառին:

Այժմ ուխտաւոր շերթար Նարեկը, որու խորաններու մէջ խունկ չի ծխար և մոմ չի վասուեր: Աւերակ ու ամայի են այժմ Նարեկայ վանքն ու զիւղը, որոնց վրայ զուրգուրացող հայ շինականը վաղ կամ ուշ երբ երկիրը վիրապառնայ, իւր աւերակներու վրայ պիտի նոսէ ու երգէ բանաստեղծի ողբերգին վերջին յուսալից տողերը.

«Մոխիրներու վրայ նստէք,  
Աւերակներ շինէք բոյն,  
Եւ ծիծենակ դայ ու երթայ,  
Մինչև հայոց զարուն դայ...»:



3505  
40

Այ. Հայէ 5  
Հեթչ

ՀՀ Ազգային գրադարան



NL0322649

19.019/Ա

## ՀԱՅ ՑԻՒԹԵՐԸ

թ. կ.

1. Սգապսակ Խօսանի, Թիֆլիս. 1916. տպ. օր. Ն. Աղանեանցի, էջ 52, (սպառած): — 45
2. Նոյնը. Բ. տպագրութիւն (սպառած): — 45
3. Շադիաբաղ Վասպուրականի Հայ ժողովրդ. Բանահիսութեան. Առաջին փունջ. Ս. էջմիածն. 1917. տպ. Մայր Աթոռոց, էջ 104. 2 —
4. Հայրենիքիւթեատակներ Ա. Դէպի Նարեկայ վանքը. Ա. էջմիածն. 1918 տպ. Մայր Աթոռոց էջ 16. 80

## ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ

5. Վասպուրականի Գրական Մշակներ. Առաջին շարք վաննցիներ. 1816—1916: (Անախազ գրութիւններ, նամակներ, կենսագրութիւններ, լուսանկարներ և այլն)



**Ստանալու համար դիմել՝**

Էջմանձին. Այս Աճշեման

Russie—Caucase. Etchmiadzin. Haïk Adjémian